

Լուսինը ասրիլի 4-ին երկրիս ամենն մոտ կէսը կհասնի, եւ կգտնուի Կոյս համաստեղութեան մէջ: Երկրորդ օրը երկրուան 10 ժամը 10 վայրկեան անցած՝ հակառակ կողմը կանցնի: Լուսնի յոյսը ձմեռն աւելի սաստիկ է քան քէ ամառը. ուստի եւ օդին սափնարովը՝ լուսնի յոյսն ալ նեղ գնե՛տ կնուազի: Յրժով ու սափով նոյնպէս կաւելնայ կամ կզգալսի միւս երկնային մարմնոց յոյսը:

Ասրիլ ամառն մէջ Փայլածու մոլորակը կսեսնուի առաւօսները՝ արեւուն ելլելէն ինչ մը առաջ, եւ 30-ին՝

Երկես ամենն նեաւոր կէսը կհասնի: Արուսեակը կբեւայ երկուներ արեւուն մտնելէն ետք՝ Յուլ համաստեղութեան մէջ: — Հրասը կրնայ սեսնուիլ առաւօսը Աղեղնաւորին մէջ: — Լուսնիս գոյսը ամիսը կվայլի. եւ իւր արբանեակները ամէն երկրուն կրնան դիտուիլ: — Երեւակը կսեսնուի երկրունը՝ Ասիւծ կենդանակերպին մէջ: — Սուր առջ կամ դիտակ ունեցողները կրնան սեսնել նաեւ Ուրանոսը՝ Յուլ կենդանակերպին մէջ:

ԱՌԱԿ .

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՈՒՆ.

Ճրպուռը ճրոճրուարով էր ըզբազած ամառն իբուն.
 Չըմեռուան ցուրտն որ կոխեց՝ յիրաւի ձիւն եկաւ գլխուն.
 Ուտելու բան մը չուներ, ոչ ճըճի, ոչ ձանձի տոտիկ.
 Ելաւ զնաց իւր զբրացուցն, որ տանտիկիկն էր մըջիւնիկ,
 „Մարիկ, ըսաւ, հոգիդ սիրես, անձարիս ճան մը ըրէ,
 „Ի՞նչ մը բան փոխ տուր ինձի, հաշուատետրիդ մէջը գորէ.
 „Առածս քեզ ատենին շահով հանդերձ կըղարձընեմ.
 „Աշունքը չեմ անցըներ, զըլխուս վըբայ երդում կընեմ“:
 Եկուր նայէ որ մըրջիւնիկ խաթունն
 Ուրիշի փոխ տալ բընաւ չէր զխտեր.
 Ի՞նչ քարսիրտ կին է եղեր, ըսէ դուն,
 Ի՞նչ կրնաս ընել, իւր բանին տէրն էր:
 Գարձաւ հարցուց ճրպուռին.
 — Ի՛նչ, դուն ամառն ի՞նչ ըրիր: —
 „Ի՞նչ ընէի, հոգի, այն տաք ատենին.
 „Չայնս ձըգած խաղ կանչեցի, չըլսեցիր“:
 — Խաղ կանչեցիր հն, ատ ալ գէշ բան չէ.
 Տէ գրնա ուրեմն հիմա ալ պարէ: —

ՉԱՆԱՉԱՆ ՏԵՂԵԿ ՈՒԹԻԻՆՔ.

Եւրոպայի ու Ամերիկայի մէջ բամբակեղինաց արուեստին ծաղկիլը:

Այժմու ճարտարութեան նշանաւոր երեւոյթներէն մէկն է բամբակեղինաց գործուածքին յառաջադիմութիւնը: Ասկէց ութսուն տարի յառաջ հազիւ մէկ քանի գործարաններ կային բամբակի. քառասուն տարի յառաջ՝ Եւրոպայի ու Ամերիկայի գործարանաց իգործ զբրած բամբակը հազիւ 80 միլիոն քաշ (օքքա) էր. իսկ այսօրուան օրս՝ 500 միլիոնէն աւելի է:

Բամբակի գործարանաց համար գործածուած դրամագլխոյն չափը համարը չկայ. բայց եւ շահերնին նոյնպէս անհամար է. 1856-ին, նոյնպէս եւ 1857-ին՝ միջին թուով՝ 50 միլիոն լիրայ սթեռլինի բամբակ գնուեր է, եւ բամբակեղէն շինուեր է գրեթէ 120 միլիոն լիրայի:

Բամբակի գործարանաց մէջ գտնուող աշխատաւորաց թիւը կհասնի մէկ միլիոն երկու հարիւր յիսուն հազարի՝ ամէն հասակէ: Այս անագին համբանքէն դուրս եւ նաեւ անոնք որ բամբակի առուտուրով կապրին, եւ ասոնց թիւը աշխատաւորներէն ալ աւելի է, վասնզի